

# ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԵՐՈՍ ՄԱՆՈՒՇԵԱՆԻ ԿՆՈԶ

## ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

### “ԹԱՅԻ ԵՐԵՒԱՆԻ ԹՂԹԱԿՑԻՆ

Երեխան, 9 Յունի. (Թաս). — Փարբիզաններու հոչակաւոր պետ Միասկ Մանուշեանի կինը՝ Մելինէ Մանուշեան, Երեւան հասականաբնակ ուրիշ Հայերու հետ, որոնք փափառ յայտնած են ներգաղքել իրենց մայր երկիրը՝ Սավետական Հայաստան:

Մեր բղբակցին հետ ունեցած տեսակցութեան ընթացքին, Մելինէ Մանուշեան ըստ է.

«Արտասահմանի Հայերը բերկրանքի զգոցումով մը կորդացին Սովետ. Միութեան ժողովրդային կոմիսարներու Խորհուրդի հրամանագիրը, արտասահման բնուկող Հայերու ներգաղթին համար եղած միջացառումներուն շուրջ։ Աւր որ այ գտնուին, Հայերը մեծ կարօտն ունին իրենց Մայր Երկրին։

«Երբ Երեւան գալու համբայ ճամբայ կ'ելլէի, բարեկամներու գրեցին յուշատետրիս մէջ։ «Սովետ. Հայաստան հանելուզ պէս, ծունկի եկուր և համբուրէ՛ հողը՝ որ մեր միակ ապաւէնն է։ Մեր երկրին մէջ, սիրելի Մելինէ, գաւաթ մը պաղուկ ջուր իսէ՛ մեր տեղը։ Վատահ եղիր թէ Սովետ. Հայաստանի մէջ պիտի հանդիպինք իրարու։»

«Իմ կեանքո նման է ամբողջ աշխարհի երեսը ցրուած Հայերու մեծամասնութեան կեանքին։ Քոյր, Միասկ Մանուշեանը (որ հետագային ամուսինս եղաւ) և ես, հրաշքով ազատեցանք Թուրքերուն կողմէ կազմակերպուած հայկական ջարդելէն։ Մասնակներ էինք մենք և մեր մէջէն ոչ մէկը տեսած էր հօր մը գզուանքը, Հայ որբերը՝ որոնց ծնողները սպաննուած էին Թուրքերուն կողմէ, իրենց մանկութեան տարիները անցուցին գաղթակայաններու կամ որբանոցներու մէջ։»

«Մայր երկրէն կարուած, հայ գաղթականները կ'աշխատէին, կ'ստեղծագործէին և սակայն անոնցմէ շատեր կը մնային անհայտնիք։ Հայ ժողովուրդին բախտը մի քիչ բարելաւուեցաւ այն ատեն միայն՝ երբ ազատագրուեցաւ իր հայրենիքը։ Ամէն տարի կը աօնախմբէինք նոյեմբեր 29ի՝ Հայաստանի մէջ սովետական իշխանութեան հաստատման տարեդարձը։ Զերբարկալման վանագին տակ, արհամարհելով գերման ներխուժօններու հալածանքները, պատերազմի ընթացքին, ալ կը աօնախմբէինք այս մեծ տօնը։ Ֆաշիստ Գերմանիոյ՝ Սովետ. Միութեան դէմ կատարած յարչակման վաղորդայնին, ֆշանսարնակ Հայերը, ֆրանսացի ժողովուրդի լաւագոյն զւտակներուն հետ միասին, փարթիզանական կոփւ մղեցին ֆաշիզմի դէմ։ Միշտ հպարտութեամբ պիտի յիշեմ թէ ամուսինս՝ Միասկ Մանուշեան, Բարիզեան շրջանին մէջ կը հրամայէր արձակազգէններու միջազգային զօրադունդին։»

«Գնդակահարուելէն երեք ժամ առաջ, Հայրենիքին մտախն կը խօսէր Մանուշեան։ Խնձմէ խնդրեց որ Սովետ. Հայաստան բերեմ իր բանաստեղծութիւնները։ Ան կ'երազէր իր մայրենի երկիրը գալ և մասնակցիլ մեր ժողովուրդին ստեղծագործական ճիգերուն։ Մանուշեան խնդրեց որ մանուան պարագային իր մարմինը փոխադրուի Հայաստան։ Ամուսինիս վերջին բաղձանքը կատարած է։»

Մելինէ Մանուշեան այօմ կ'աշխատի Արաստիմանի հետ կուլ տուրական կատի Հայկական Ընկերութեան մէջ եւ միամամանակ կ'ուսանի Պետական Համալսարանը։